



Emperors



ルルロラト屋

Փըսէց զ ետպահած պայման միրժութէն պար ա-
ռաջին տնկամ կը գումարի, բնչութէն առ հասա-
րակ կը հասաւուի: Արդ Եւ Օսմանեան Դրու-
ժակաց Ներկայացրած էն: Եթի Փուշ փոխութքն եւ
Օրդու կանոն ՀՅԻ Փարփղ հասան: 1853 պատ-
կանը, պրանում աւազունն ու Քառոր կունք
Շահպահ և առանձին առանձին ունենադրութէն եւ առ-
ընդունուելու են: Նախընթաց օրը Լուս Քյարեն-
արդ և Լուս Քուսի նոյնիկան կայութէ առներին
կրութիան ընդունուած էին: Պրանում պետք
Տր Թիվյոթի մէջ մէկ ժամէն առելի կը ցեցիր եւ
խաղաղութեան հասաւուելուն նկատմանք շաս-
կագուտուոր յայուսաբարութիւններ առ եր է: Ա-
րայիշեալ որը Փուշի համազու լիազօր գելուզան-
ները վայեւսքի կոմին քով ժայռիքը են ու
խաղաղաբաստակոն զ ըրճիքու վրայ խօսելու հա-
մար: Ա. Հասարաւի իրքի հասուասուն կը համու-
րուի թէ: զ եռագանած որդինն զ ումարման և սոր-
քագրութիւն զ նելու առէն աստիճանի նկամանի:
Խնդիրները չ արուցանելու: Համոր պարութիւնի
կորդը պիտի պահուի, պիտի որ Ըստորիա (Աս-
տիւծի) առաջնոր պիստու ըլլաց և: Տաճկաստան-
(Պաշտու) միրժիքը: Այս Փաշան մէծամիան Պայ-
թանէն գաւ երազրուած բարեկարգութեանց որո-
շումները մէկուն կը բերէ: որպէս զի գեսազ-
անաւորդինն որոշմանց հարգդ մանեն: Այսուի թէ
բարձրագոյն պատը կը բաջնաց որ Խոնութեան
իշխանութիւնները զուս զուս ման, բայց ընդդի-
մունքին չունի որ մէրմէկ ժառանգ ակնին Հոս-
քառար ունենան:

— Պիրանք Փայտը թէ կը և անուցանեն թէ դա-
շնակցութեան ժամկեր 21ին Խոսին մ.թ Աւագի խօս-
իս պայտը թէ եան միասնամբ լցոնծ առաջարկու-
թիւնները ուրեզա՞ւ բնուուններ է :

— Աւարիսի հրամարով մեծափառ կայուրը, գերբինանդու Ա., պր որ իր մեծափառ ամսաւոյն, Մարիամ Աննա կայուրաց ըստ Հ. Պ. Բաշի-մովի Փառակ մայրապատճը կը ընտիր, ամսության մեջ իր ամսանդունեան շհամեաց առըլուրքը պատի կա-տարէ : Առ հունդիսութեան մասնակից բը լուր եւ-

իրենց շուրջաւորով թիւները մեծափառ հանդիսաւ կանաց ընկըզ համար՝ Աբենուցէն Կոյսուրակուն և Երգաստանին անդ ամեն, բայց շատերը Կորոբինե մայր կայզրուն շատ օքն արք առ որ Պարանկիսիւն Աբեն պարին է) Փրակ զ ոցին: Այսօր մեծափառ կողովն այս կիւնաւ գանուող տեսն արքիդրութերուն հետեւյն քաղաքը զնայ:

— Ո՞նց ամփառ կողովն ամենոն Աբեն Հանած Հրամանագրով մը Աբենուցէն մինչեւ պատիւրոցի սահմանը երկաթուղի շինելու համար առանձին ընկերութեան մը Հանածն սուսաւ: Այս երկաթուղին Աբենուցէն մինչեւ: Վեց պիտի երթոց, անկից աւ Երկու համբառ դեղի ի պատիւրոցի սահմանը, այսինքն մուտք մինչեւ Սույցուրոկ (որ Աբենուցէն Մինիստեն երթալու ձարձուն է), մեյ մըն այ գուսառ: Գանուրի քով: Երկաթուղի գոյն դրութեածութիւնը 90 տարի ընկերութեան ձևու պիտի մեայ:

ԳԱՂԻԿԱ

Պատմակօն ներքին գործոց պաշտօնէին Դավիթ կապահ տուած Տեսեալ ծանուցակիր յառաջ կը բերէ:

"Հեր մեծափառութեան կարծեացը համեմատ սկզբանարութեան (Initiative) իրաւունքը զգըն որ ու հմանագրութեան Ռեգորչ յօդուածը ծէ բակալա վիճին կը շնորհէ, ամենեւին դպրոցակէն անուա նախան բան մը և է կամ երկրին բարույն համար անպատճեր արաւութիւն մը չէ ։ Խնայես որ Մահմետէն նոր հասուածներէն մէկը կը միշե ցընէ ։ Եթէ կատախուսութեան ծերակշյուր կրնոց հասարակոց օպտին միքրոբերազ ամէն մէծ կար պարունակութեան առաջարկութեան մէջ է ։

գաղքութիւններին առ աշխարհէւ. քաջազոցեաց ա-
ղերթները կը լուսավա, երկրին զիսրը կը փորձէ,
անոր հարկաւորութիւնները կը բննի, իր զործա-
րունաւորութեան կատարելու թիւնանը եաւ. Են կը լուց,
օգտակար նորդութիւնները կը նշանէ, իրա-
կան յուագունութիւնները կատաջարէն. : Քայլ
պարփակ բարձր ու փափուկ պաշատ մը աղեկ
կատարելու համար հարկաւորութիւն ունի սահ-
մանջ քննութեան ու չետացառութեան ան ունեն-
աններուն որոնք ժողովագիտարարութիւններ,
իր բարօր թիւնանը, մակրութեան շահերուն, որը

Քերան, վարկի կոմի համարժման (crédit) յառա-
ջապիմն թիւն ու դաշտից աղահավութեան եւ

139. Համեմարտ խորհրդ եւն սաքը կուն բազզանք-
ները կրնան աս քննութեան համար արևմտուուր
նիմի ըլլալ։ Օքէպով որոշուած սահմանին մէջ
մայով տեղական շահերը աղէի հանցող մարդ-
կան բաղձանքները ան ամէն պահանջուածները
կը պարունակեն պահ առ շահերը կը բարձրա-
ցնեն և խրսպանչի բ երկարաժեխն կամ գաւու-
ուն նկամներ անոց բնորդը ի կարծիքը կու
տան հասարակց ծառայութեան զննուած ճիւ-
զերու որոշուածներն և հարկա որոշեանոց վրաց
Աս մոր համեմերդ հաստիք մը մէջ ժողովնու և զո-
նոնք ներքին զրծոց պաշտոնարարն ծախսավիր
ամէն տարի հրամանակելու ամբողութիւնը՝ քանի
մը տարին ի վեր խոփանուած էր։ Աս գործը ը-
նորէն վաստ առի Ըստ Համեմարտ խորհրդ եան 1852ին,
1853 ու 1854ին նսաներուն մէջ յայսնած բար-
ձանքներուն առ աշարհագութիւնները տպուած են։
1851ինը տպուելու վրա է։ 1851ինը փութով կը
պատրաստուի։ Աս Համեմարտ ամէն մէջ տերու-
թեան որոշուարամներուն պիտի բաշխուի։ բայց
գուցէ ձեր մէծափառութեան նոյնները մասնաւոր
եղանակա մը ծերուկուախն յարձրադշն որածնա-
ցրութեան յանձնելու աւելի յարմաք երեւաց-
ուերակասի անձաները նշնին մէջ ամէն մէկ
երկարաժմնին կարսութեանց, բաղձանաց եւ
ըստ որաշամաջմունց պատկերը պիտի գտնեն։ Աս
ըստգնանց գումարուն անշուշտ երեխն իմաստու-
թեանը օրուա պիտի ընէ բաւագունութեանց եւ
գործնուին յաւագաղինութեան գալուիրայներուն
ամէն քննութեանը մէջ, զըն որ ձեր մէծափա-
ռութեան շորութափեալ հոգւ ձեր բախնդակ կա-
ռախրութեան կը յանձնէ, և որն որ մասնաւոր
եղանակա ծերուկուախն սկզբանաւորութեան իրա-
ւացը սահմանադրութեան ձեռք յանձնուած էն,

11.սորի առ երկու սննդինը զբիթէ 30 ապրիլէ
միք և կտուել զ ործելու վարժուած են. եւ երեւէ
առանց այնաւատ մասամբ գտնուած բանակցութեանց
ունեցած ելքեն հետեւ շնուաւութիւն մ'ընկալու ըլլակի,
ան առանց կրնակի առ անդամ՝ ալ յաջու ելք մի՛
յուսայ: Օր. Որոշենավ Տաճկաստանէն զ առ-
նուին միք պատրաբն զ ործոց պաշտօնէն առաջին
խթանդիրն եղաւ. եւ գեղադասական բանակցութեանց
մէջ անսկան կուտին ալ օգնական եղած է:

Տարի մը Շխմուլիկարթ զեսպանութիւն ընթառած է առաջ արտաքի կողքի գետահան Լուսան խառնեցաւ, ուր 1841ին և 1841ին զանց սարսարթեց։ Հոս իրեն արտաքի կարգի դեսպան եւ Խուսաստանի բաղադր գործակալ մնաց, մինչեւ որ Անդրկայսի և Խուսաստանի գետապահական Հարգրդական ակցութիւնն ընդ հաստեցաւ։

¶. Τριπλάσιον την περιττή συγκέντρωσην διατίθεται στην θεραπεία της ασθενείας.

աւանկ կը զրեն: Անքան որ խաղաղութեան յշ-
տեր թէ Հասարակ ժողովադէն և թէ բարձր
կարգի մարդկութեան շատ սիրով բնութառեցան:
Առու ժաղավարչը պացցիսից գերեւ երբեք աւե-
տինիքն ունեցած է, մանաւանդ թէ անոր քա-
ջարարութիւնն ու անշահաբութիւնն միշտ կը
յարդէ: Կայսեր Եղիշրանդի կացորդ՝ առփուղեան
դժ. մա վայ համարում անի, զարն որ զանազան
առիթներու մը յացանած է, և առանձին բնի
պիտինոցի հինգ առաջարկութեանց ստորագրելու
առն: Վելուրիցի մձատան կացուեր բազմաւաց
զիցաներով, ըստ ույժ ասեն, որն որ իրեն Կեր-
մանիսից մարդկուն թեքի հետ կը խօսի, իրեն
ապօպցց մը կ'ուզեմ տալ որ մեր մէջ եղած
բարեկամութեան կապը հաստատեն պահելու կը
բարձամ, սական չեմ իրնար առ ալ չըստինեւ
որ սրուխ մը գաղցիսի համար միշտ մէկ մը-
տում մը կը զգում: Ար սրբն առ երիշուր, ուստի
մը քաղաքակարիքն մէնան, բառաջացն իմանեար
կը ծնանին եւ: Կը գորու անոն, և մեծ համարում
ունիր ան գիտն վայ զօրն որ իրեն առած է,
և որն որ իր ընդունած թուոցն փախորէն գաղ-
ցիցի նորեն հանգապութիւնն ու համբաւ առած
եւ զանի մարդկութեան ժագը հանած է...

ԳՐԱԿԱՆ ՏԵՐԱՊԻԴԻՆ

Ա եւըս ցուեաապ և ոլուն կամ բերք
կը ծանուցանեն թէ բարի կորդ ուժեաց 21 օմ-
նութ կատերը արքունի Համեմի - շերի թուի մը
մակրեներուն մէջ պիտի հրասարակուն ։ Պար-
ձնու առանձին իրասուն մը, որն որ նայեաւ
մակրեներու մէջ պիտի կարգացուի, մէծարա-
ռավթանը եւ բողաքաց թշն կու առ հաճկու-
ամին մէջ անշարժ պայուսած կամ երկիր գնե-
լու։ Ըստփացի վաճառական տան մը և Պոլսէն
պերկարա պրուելու երկութուզցին շինութիւնն իւ
փոք առնուդ կուվէ ։ Բարձրագոյն դուռը ուս-
տուեց տուեր և որ Գեղիսկէ ու Դիսուրի վրացէն
մինչև Թեկիաս, զարձեայ Ամիսուկէն մինչեւ
Ալբութարի կամ Շուուրու և Ամիսուկին մինչեւ
Թեռուղանիկ (Սելինգը) հետագրական թէլիք
պրուն Անւասահիսի նաւակայից ոդ Հանուիք
լընչելը է, եւ դանաւոր անուց Ան սիկո-
պատի ամբաց ոդ 50,000 քելսիքը վառողու-
ոդ Հոներ կոռդաներ են։

347400817

ԱՐԵՎԵՏԻ ԱՐՔԵՐԸ կը զի՞ որ Կաթողիկոս
Հայոց կառապահն իշխանացին ուսչանուերուն ապօռ-
առակն թիւնը բարորդին զարգաւեցաւ և խովա-
րաբերութ գլխաւորդինը սպածաւեցաւ: Համբ թա-
գաւորութեան հիմնական հիմնական պահանջական Հղող-
կառապահն հիա սիրափ շմացաւի, պղ պայս սիր-
ափ պատճեցուի: Խրիստին թագաւորը 100,000
տարեկան ուղիղի պիտոր բնակունի եւ բանակի
ոլ 80,000էն 15,000ի պիտոր իշխաց: Առ երդի-
րը 24,000 աւագդիական քառակուսի մաս տարա-
ծութիւն ունի եւ 6 միլիոն բնակիչ: Խրիստո-
ւականութ մեկ մերժութ քահանա սթեղինին մնաւր կը
րերէ, եւ ինսուան կոստավոր թեավի կը զին-
ալ կը րերէ: Առ հարաւա գաւառնին, որն որ
Անդրդիսի թագին որդինաւթիւնն աւելցընուզ
դժմար մնաւ է, և ինը զարաւոր կառավար
ուստի եւ:

Հրեւեցաւ։ Հեգիստումնի նաւառորմոցը, որի
որ հիմակ 30 շաբեմատէ և 10 նաւերէ կը բաղ-
կանաց, Յ պատաւակառը նաւերով պիտօք մեծ-
ցուի, եւ պաշտօնակալաց թիւը երեւելքարեւ ոդի-
որի շատութիւն։ Ասէիկա Միաբանեալ նոհանգաց
գէմ սպանալիքը մը կ'երեւայ, որոնք միայն համ-
մած ու ընդարձակ վաճառականն թիւն կ'ընդու-
ու նոր ծագկող գաղթուկանաւութիւն մը եւ մեծ
կակ ժամանակ զորութիւն ունեն։

Պատրիային և քաղաքական եկամուտը շերտը Հեռավորության պարագաներին պահանջվում է կը հասաւածն էլեկտրական աշխատավայրերին առաջարկություն կը բարձրացնա 15,000 մէ. կը բարեւ, և 30,000 պարագաները մաս աեցելու պահանջման համար պատրաստ կը կենան:

፩፻፭፻፯፻፯፻፯

ԱՇԽԵՎԱՏԵՐՆ պիտակին քոյց Յաղդխայի լրացիքը եղան առանձնահանի մը նաևսիէն առնելով Հեռաւեալ տեղեկութիւնները կու առն։ Ազգաւայրամբ իւնչինը գնեն կը տեսէ, թէ եղաւու և մայսին լիւնային գաւառներուն մէջ առշմանաւրան ան։ Քանի ունեն Ծովա հանդրաբար է, բայց ապահով լրերուն ապահով Գետարա արի 1745 (Ճեմաց ու ապրելլիւն) միւր նոյն քաղցրեն մէջ 70,000 հոգի հրապարակու, սարնաւեցան, ուրիշ 27,000 շանրինկի փուրի մէջ եւ զարձեալ 27,000 պլննայի բերդուն առնուելին և ունեւ գահօնի տաղաքի տակ նիւման։ Այս թուերը թշումուկիցը գեռ քիչ և կը կարծէ, ու անձամբ զիհանման անդը զոյցի, կը ըստ, եւ առնիւթիւն զարդչութցայ։ Սովորաբ համ մը հրապարակը լուսած էր, սարսաւ աներուն զցեանսեցը լուսարուն պէտ զիջուեր էին, եւ զ եանից կարծես թէ որոցած արիւնով ծեփուած հարթ հաւասար բառն էին, պլննայի բերդին մաս շատ վեցելու մէջ առանձնին այնպիսինքո՞ր համար տներ շնուած են, որմը հենացաց սուբրութեան համեմատ անմետապառութեամբ գահօնին ձեւաբեն սղասարի, անարար յիշասակ թուզաւ և իրենց թաղումն ապահովացնել կուզեն։ Առ աներու մշ հարթաւուրներ իրենք գիտնի կախած են կամ արիւն առներով մասցոցներ են։ Ասեւ կանուքը, որոնք լուզվանալիքնեն քամնապահ բան չունեն, առ անձնական կեանքին քամնալով՝ կամակար հուն իրենց մասներնին բնդրած են։ Խցիւմբերի Ֆին քամ-Մին պայտամբաց զիհանուոր 108 կառը բնելով սպանելիցին, ասիք ամենէն նախատիկան մահը կը համարուի, որչափ որ կառնելու քիչ կը բարտէ պայտամբարը կը նուագի։ Հնոր հետ իրեն ընկերներին 300 հոգի սպանուեցան, Ամենեւ ինչ տարակասուիր, կը ըստ նոյն թղթակիցը, որ պայտամբարութեան միջիւն միշտ չիմաս տերութեան մէջ 2 միլիոն բնակիլ պահուած բլլայ։

Օ Տ Ա Ս Ո Ւ Թ Ա Ն Ա Վ Ա Ն Ք

• 100 •

የመተዳደሪያ ተቋማውን ከሚታወቁ የመተዳደሪያ ተቋማውን ከሚታወቁ

4

ՀՈԿԱՅ Ա. (1887-1996) գոհ ելած ասեն
Փրամիկացի դուռը ու Օքտոբերի կամ ըլլալպիք:
Փրամիկացի գրառմթիւնը աշխատեան ստացուա-
ծ ոյց մէջ խառնեց, որով սկիզ ըստ տէրո-
թեան իշխանութեան Ընդուժմակիւրուն: Խոցի բն-
քը գեն շուրջ 40 աւագանեաց մէջ իրեւ ոտա-
զն կը նկատու եր: Եր որդին Խապեր (1903-1931)
Պուրկանախայի գրառմթիւնը աշխատեան ստո-
ցաւ, ըստ աշխատեան երկիրներուն հւառ չփո-
ցուց, Տաղու իր Խապեր՝ երրորդ պրդացն առա-
սու Խապեր որդին Պուրկանախան կրտսերագոյն
գծին ու Բարդուկայի թուզուորուց նախահայրե-
նուու:

Առեւ և որպ կարգաւ իրարու յաջարդեցին ՀՀ-ը իրկու Ռ. (1031—1960), Փիլիպոս Ռ. (1060—1108), Լուգովիկոս Զ. Կամ Պ. Եր (1108—1137), Լուգովիկոս Ե. (1137—1180), եւ այլն։ Ազգի հապետական թուղարքները մեծ ու երեւէին ինչ մը չէին իրենցը։ բայց ամենն ալ երկար տակեաց ըրազար երեսյն առան գահակալութիւն ընկեր բախուն առնեցու։ ամանէ որ երկուհարեւ տարւան միջոցն մէջ թից թափաւոր նստա, որի որ ինսու ցանցաւ պատահէւր ու դէպք իրն է։ Կա ուշտական թագաւորներն իրենց սկիզբ մ'ըստաց էին ինչնդառնութեան տաենին իրենց որդուց յուղորդամեթիւնն ազահուցընէ, ոտու եղան որ ամենն ին յաջարդութեան մէջ ու կար շատ էց։ Այսը Կապետան թագաւորոց իշխանութիւնն անոց մէցցու որ յարմար պարագաները ձեռք կառնեին մէծ ամեծ աւանդները ձեռք էցեւ։ աս վախճանու իրենց յատագիւներն ուրիշ ժամանակակից անուններու մէջ առաջաւել է Տիգրան Մատանի անունը։

մեծամեծաց ժառանգ տղթական հետ կը կարդերէն
Փիբիսազու Բ. Աւգուստանին (1180—1223) ա-
տին Կապուտիա սկսաւ Անգլիայի հետ պատուեացաւ
ներ ունենալու Արքացնուն Դաշտացի մեծամեծ-
ներէն Կուսիլիլոս՝ արմանախոյի գուրուց Անգլիայի
գահը ձեռք բերիլուն ետևու, Գաղղրացի մեջ որ
պրագաներ, Աթեն, Բուռաջ ու եւ ուրիշ տեղից ձեռք
անցուց եւ առանձիւվ Գաղղրացի բարոր արքաւունուն
կողման տեր եղաւ. Եւ ասոնց միջոց ամենամ-
թեան համարական հասաւու իր Հռատա-

աեր. բայց Կառլիսյի թագաւորներն եւ ուրիշ
մեծամեծները կը ցացնենք, որ խնամքնեան
կողմանէ երեսպ այցն երկիրներուն վայր տևելի զա-
րաւոր իրաւունք ունին: Ասու սկզբն այն պա-
տերազմները, որնք՝ թէ Կայսեր քանի մը ընդհա-
տութեանք՝ Երկու Տարիւր տարի տեսեցին: Աեր-
շաղէս Լուգովիչոս Թ. Խուրը (1226—1248),
ունանէ բառ, որ Անդր դիմ՝ Նորմանուն եւ ուրիշ
երկիրները կը տառա ու Գուգիսյի մէջ Անդ-
րիսի տերութիւնն պայմանա:

վարդար տերություն եղ գալքրեցաւ։
Վագիլիսի հետո առ պատրիարքական ըլլուլու առանձին գալքրիսի աղջուականաց մէկ երեւելիք մասն ալ Խաչակրաց արշաւանդին մէջ կը գործէր։
Ընդեմն ու Եւելիք (1095) Եկեղեցական ժողովը եղաւ, ուր Գևորգ Ամբիկնան անսուրբառականը Գաղղրացի մէծ առաջնորդին արշաւանդիքի յոր գործեց։ Առ Գալքիկոս Է. (1147—1190), Փիլիպոս Բ. Առ Գալքիկոս (1180—1190) է. Առ Գալքիկոս Թ. (1249 եւ 1270, Յալփիսի 11, որն որ Օզանաւախ Տիգին մետաւ) Խաչակրաց բանակի անձամբ գլուխ կեցան։
Վատուենեառ ասին մը Խոմութիւններ տե-

Փիքազգոս Դին առ Կարուս որդւուժը Կապէտեան գլուխութ վիճը լինցու (1328)։ Փիքազգոս Զ. († 1350) անուանի դաշ Երև Փիքազգոս Դին և զրարդութիւն Վայուսի (Ալ աղ Ֆրանկ Անց) կոմու. Բայց Փիքազգոս Դին Եղիսաբէթ գուստոր Անդվասի Եղուարդի Տ. Թագաւորին Հետ անուան ըրբարձր, քիչ մը Ետքը ժառանգութեան համար դրիթէ Հօրինական պատերազմ՝ և զանդվասի Հետ. Առ պատերազմին ատեն Յովհաննէս Բարիին (1357, + 1364) դործքն ան աստ ճանի ականջող զնաց, որ Անդվասոց ձեռք զերի Բնկուս: Կարուս Ն. († 1380) ու. Իր քաջ Պարագարը՝ Պիքազգոս աղ Կէսթին գորոց պարեկար գութիւն Ընկելսի ու պատերազմանիւն կրմութիւնները կարգի զներկը ու միանգամացն առանց կարձրութ անընդամենքը պատերազմի յօրդորի լուժ՝ անոնկ ըսն որ գրիթէ բազը Անդվասոց Վայուսին վայնութեան: Կարուս Ն. ին ասենք Վայուսի արեւելքան դին Վերմանոց ունեած մասն և հանուն մասն առ պատերազմ:

յոց վերին իշխանութիւնն ալ զադրեցաւ։
Կարուս Զ.ին (1380—1422) առեն Գաղղրիա
իրաւ զժքախա ժամանակ մ'ունեցաւ։ Եր պա-
կասանութեան ու Կարուս է։ որպէսո՞ն անա-
փահա ըլլալուն Համար ինամասպեսասթեան ըլ-
պէտք էր լրաբ։ Ըս ինամասպետութեան իրուու-
ըր ձեռք բերելու համար կը կոռեկին մէկ կող-
մանէ թագաւորին եղացըր, Օրբեանի զաքան ու
մէկու կողմանէ տնօր ամուսինն՝ Աղիսարիթ
Պատիրացին, որուն կօգներ նուու Պարկառն,
անցի զաքան երկանը հօգի դրայըր։ Ենդ զեաթիք
մէրօք կողման մասնի զաքառը պաշտպանութեան
որին, որ (1415) Անդրուսի քահ եղան բարեւ-

թեամբ Վարդիկ տէր եղան, և երրոր (1422թ) զահը գոտարկացաւ, Ապրուս է. օրինաւոր ժամանքին դէմ կռուեցնու ու (1429) մինչև Օք-
լան յատած քողջին։ Ես առեւ Յօհաննան
ու Երգ։ Օրէնքին սկիզբորդ, Կարուր իմն ու անոր
զօրուցը միայն տուաւ, ու ոոր հանդիք։ Եռով Պատ-
ղիքիք մէջ մինուկ Քայլ Անց գեացոց ձևուք Բաց։
Ասոնց զէմ թիք զնիք աւ եթի աղէկ ողացապանեցր-
Համայ՝ Կորուս է. Թայուսն բռնակ մը դրաւ,
որն որ կը բազկանոր 1500 տիգաւորներ (hou-
ties d'armes), 900 Տէելքազորէ ու մէկ զանդ
(4500 չոդի) աղասաձիկ զօրբէ (francs archers)։
Կայր ասենը Կուրու և երկրորդ Խորհրմանոցը
կազմուեցաւ։ Լուգութիւն Ժ. (1461—1483) ա-
զատաձիկ զօրոց տեղ 8000 Տէելքազոր բա-
րեց, որոնց վրայ անեցոց նուա։ (1474) 6000
Հելլուտացի զօրը։ Լուգութիւն Ժ. աւրութիւ-
նը մեծուց նախ Յովիշաննես Բարիին երբորդ թո-
ռը՝ Պուբլիուստի զուքու Կարուս Յանչուզ զնին
երկիրներուն մէծ հանու առնելով, որովհետեւ ա-
սիկու առանց տրու ժառանգի Խուան Եր (1477).
բայց ասկէ կրեմէ 300 տարւան կոխ փրկմա-
Համապարբէի ասն հետ. և երկրորդ Խօնուք
(Բրոգանսի մէջ, և այսի) տոն սահածուածները
ձեռք բերելու Հարուստաց Հարկերը 1,800,000Ըն
միջնէ 4,700,000 (բայց նոր սահի ու նուանը
15 միլիոն) միտքներ եղաւ. (առեւ մէկ միտքնով,
ու ու, 27½ քարտուֆան է)։ Կարդիցիք թղթա-
սարութեան պաշտօնատերներն այ նոյն ասենք
(1484) դրաւցաւ։ Կարուս Մ. Պարզանի ժա-
ռանց դիմացը Վրուն Հարկուեցաւ (1490).
բայց տուր զիմացը Վրուն Քանչէն Աւուրիուն
որաւեցաւ. և Առունիւն Սահանքայի։

Պարագ տեղ կողմանակին զայցիսցի թու-
դաւորներն Խոախայի մէջ աղ իրենց իշխանու-
թիւնը տոպանէցը : Կարուս Ա. (1483, † 1498,
Սոցիֆի 1.) իրբեւ Ընծովի առա ժառանգ աւո-
լորին կ'օւզէր ձեռք անցընել բայց Խորհուրդը
շարժուեցաւ : Իր յաջրգրը, Խուգովիկոս ԺՔ.
(† 1515, Յունասրի 1.), որն որ Օրբէանեան-
ուայուա զ ծին սկիզբն Եղոյ Կարուս Զ. Պահա-
սամինին եւդրար Օրբէանի Լուզասիկոս զրոբն
թոռուու թառն Էր, ոչ Պիան ու ոչ Նեապոլիս
կրցաւ. ձեռք ձգել: Վրանկինկոս Ա. († 1541,
Պարտի 31.), ճամանակորորդին Խոախայի աւք
տնկելով. Սուլդան Միքելիման բ.մ. Հետ մէկ-
տեղ Կարուս Խ. կրցաւը զ էմ Հինգ տնօրման
պարագ աեղ պատերազմի եւլու բաւկոցի բոյ (1525) բանուեցաւ ու Պարտիսի խորացութեան
մէջ (1526) սահագուեցաւ Խիլոնի, Գևենուայի ու
Նեապոլիսի վրայ ունեցած իրաւունքներէն Հրա-
ժարի և Նոյնակա պուրիկունխայի զբութիւնն
ու Գյանուրի և Արդուույի վրայ աւատառերու-
թիւնը կարգուս Ե-ն տալ. բայց ուրցանիի
զբութիւնն ընդ միշա սերութեան անդոնդ միշա-
կան սուացուածոց Հետ միացուց: Միէ կոզմանէ
գիտութեանց ա. դիտուններու սկնէլու. առեն,
մէկալ կորիննէ խիստ միջոցներով ճաւու կու տար-
ցն գաղտնաբարներուն, զբութ Նորոգաւթիւնը (re-
formation; Շատէն համ Կորլին, որն որ Նոյն
ճնուծ է 1509ին ու 1564ին քին-ըստ Թուան է)
իր Հարատիկար մէջ կը տարածէր :

Աշխարհացը ուշ կը սպասեր : Կազմ իսկ առ նորոգութիւնը քիչ մը եւոք Գողջիացիները երկու կողմանցունեան բաժնեց, որոնց քաղաքացին պատերազմերով իրարու գէն կը կոսուեին : Հենրիկոս թիւ (†1555)՝ Յալին 11.) առեն, որն որ Ծովացուց ձեւքին բայց ու գերմանացուց ձեւքին Մէջ, Դուլ ու Ակրատոն Երեք լոթարինց եռևետպիսապոսթիւններն առաւ, կողմանցունեան հօդին գրգռացաւ : Ի՞ երեք որդուոք (Փրանկիսկոս թ. † 1560), Կորայոս թ. † 1574 ու Հենրիկոս գ. † 1589.) ակար կառապատճեան ատեն քաղաքացին ու յեզու փախութեան պատերազմեր փրկման, որոնց բաշ շարժիչն եր արտեհիսկոս իրիսանին ու իր հորորը Լոթարինցինից պարզ բանալին (որն որ Փրանկիսկոս թ.ին Շետ կարգուող Առարիան Ադամարդ Ակոլիսիսից Թաղուհոյն հօդեցուցն եր) ունեցած մեծ ոգուցաւթիւնն, որով նախանձօրդութիւնն մը մնաւ : Ուշումբիկոս թիւն պղանկ մէդ որդիկն սերու իրենց որեւնակից պարզունեան ընտանիաց Շետ : Այսկան առայր ուղղաբառաց կողման զւարին եր . իսկ պարզունակ այս (Աստրացին թագաւորն ու Պանակի իշխանը), Հաւկրանգներուն կամ նորոգուզադ դլուին մոնակ Երեսրոր Փրանկիսկոս թ.ին եռեւ իր անշաբահան և դրայքը կարօւա թ. յաջօր եց՝ Կոստառինա Անապիչեան իր մարք հումանաբառութեան առեւ, ու դապահուաց եւ Առելիութեարուն մէջ (1582) սպահի պատերազմ գրիմու բաց մը բայցները քունք մը առաջնու ու բանեցին կեցան, ոյն կառածն ալ, որն որ Ս. Բարթելեմյու կոտորած (le massacre de S. Barthélémy) առամբ կը կ-

չութ, զանանք չկը առ իր գոյնը: Հետքինս Դ
պարագի աէքսութեան ժողովըն մէջ զիշեանը
մասցնել տայէն հորը, իր գէթ ու հընդութ
նորոգողաթեան միջած ըլլոյդն համար մա-
շուեցու (1589, Օքսանափ. 1.) և ինձն Ա-
լեքու գիծը ըլլոյցան:

Վահե Խոջի Առաջընդիմական թագավորը, Հեղինակ
կա Պարագանեան, Հեղինակ Ենի գիւղան, Թեր-
ձաւոց արու Ժամանեցն Եր: Խոջի և ասոր
Հակոբակ ուղարկածաց Կողմբ Խարոջու Յ. ա-
նուանիք Պարզանեան ծեր Խարբենոյց պատ, ու-
կան Խոջի Հեղինակ Հայութեցաւ, երբար ո-
սիկտ ուղարկած կրտքն ընդունեցաւ: Հեղինա-

1551ին ամսեղի Հրավորակով՝ Արքօգոնիկությունը քաղաքացին իրաւումը առաջ է միտք քաղաքության որդութեամբը արեւելիքան Հարգաւատան շատ մը Եղբայր ձեսք բերաւ ու Գաղցիոցի գաղթականութեամ միջոց ըստաւ Մեապատի, բրոի ու բամբակի ասրաւագործութիւններին յաստքացուը ու մեծ խնդրավութեամբը ըներգ աերութեան բոլոր պարագերը հասաւ զանելիքն զամացոցն ալ աւելցուց։ Այսու ուժեացնիւ պատճի խնդրուն ու թափառը մը 1611ին, Մայիսի 14ին Արտադյուքսի մորուանոց ու կառավի անձնն դանակագիր սպանուեցաւ։

ԱՆԳՐԵՅԱ ՅԻԿԵՐ

ԳՐ ՏԵՇԵՐԵԲ ԴՐ

ԱՆԳՐԵՅԱ ՅԻԿԵՐ



Հայ գաճառականք կրնան դժուել ամեն ահօսակ հայի թէ շրջանակով մէկտեղ ու թէ առանց շըստ նուիք: Ասունդել պատ կը ծախէ նաև ամեն ահօսակ

፩፻፲፭ (፳፻፲፭፻፭፻፭)

විභාග ප්‍රතිච්ඡාල මූල්‍ය

八

90.81.111.142 10:18 2023

卷之三

U.S. GOVERNMENT PRINTING OFFICE

Zusammengestellt von Andreas Liegler

Wien, am Peter, Nr. 55.



ANSWER. — *As you have demanded, I will make a little history of the two countries before I proceed to the consideration of their present condition.*

ՎՐԵՄՆԱՅԻ ԴՐԱՍՎՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑԳԸ

	1856 ՓԵՍՏՐԻ-ԼՐԻ	19 (6)	19 (7)	20 (8)	21 (9)	22 (10)	23 (11)	Տ արժա սահմա բարե
Անզերամաշ 100 գույշան:	Փիլ ու որդի թիւր:	86½	—	86½	—	—	—	2 արժա սահմա բարե
Անզերամաշ 100 ընթի ուղի թիւր:	—	193½	193½	195	194½	105	1½	0 0 0
Անզերամաշ 200 գույշան:	թիւր:	—	—	—	—	—	2	0 0 0
Համարակ 1 գույշան ուղի թիւր:	—	16,13	16,10	16,13	16,15	16,15	3	0 0 0
Համարակ 100 մարդ ուղի թիւր:	—	76½	—	76	76½	76½	2	0 0 0
Մարդարկ 300 թիւր:	—	—	—	—	—	—	2	0 0 0
Թիւր 200 պատրաման թիւր:	—	105	105½	105½	105½	105½	2	0 0 0
Թիւր 900 թիւր:	—	—	120½	—	122	122	2	0 0 0
Թիւրացիթիւր առ Բայր 120 թիւր:	—	—	102½	103½	103½	103½	3	0 0 0
Կ ամարա 1 առաջա ուղի թիւր:	թիւր:	—	—	430	—	430	31	0 0 0
Առաջարկ:	—	—	262	262½	262	262	31	0 0 0
Ա բրաչա վարդա:	—	—	9½	9	9½	10	9½	9½
(Aberg) Ա լլըճանձի:	—	5½	5	5½	6½	6½	6½	6½